

ՀԱՆԳԱՄ ԵԿԵՂԵՑԻՆ

(Ա. Ս. Խ-Ն ԱՐՄ-ՆԵՐԻ)

Որպէս հըրացք գեղեցկութեան սպիրի

Ո՞վ սրբութիւն քարաչէն,

Քեզ իմ հայրերս մարմար մարմար հանեցին,

Արեւելքի հանքերէն:

Կանգնեցին քեզ դաւանակի յաղթանակ,
Այսպէս հըպարս լըռութհամբ.

Ու դուն եղար աղօթիք խորհուրդ և հըմայք,
Աւանգութեամբ, սրբութեամբ:

Հայելացար ոսկի ալեաց մէջ վանայ
Հիփեաթներու լոյծ զրդնակ.

Խաչըդ բոցուս տէսանողին քարագայ¹,
Առաւտանան արուտեակ:

Բարձրակամար սրբնութ տակն ըստիսակ
Մընացի ես հիացած.

Աղօթեցիք ցուրտ մարմարիդ զըլիահակ,
Հայ հանձարին քանգակուած:

Հոգիս իջաւ խունկի բուրումն օրննըւած
Հաւասարմին քո վերջին.

Համբուրեցի պանգուիս ափիս մէջ առկայժ
Աւետարանդ Մըլքէին²:

Ո՞վ այս դիւցան վանց ջահերդ արփական,
Վարդավառիդ առաւօտ.

Ո՞վ այս կանգնեց պորփիւր սիներդ կորընթեան,
Արեւելքի զըրան մօտ:

Վանակն է զարդ ճերմակ լանջին Մըլքէի,
Լոյց ծեղակին դուռմանս.

Մարմին առած ատոտածուէին արուեստի,
Գեղեցկութիւն հըլուանեած:

Ալիք ու խութ հիմ քեզ գըրաւ Մանուէլ³
Եօթըն պարիսպ պըզննիք.

Աստուած հիւսեց քեզ առազաստ սոկէթէլ՝
Երկիրն ու ծով ծիրանի:

Դարեր տեսար ամպրուն երկնից քաջերուն,
Եւ Միքայէլ և սատան.

1. Վարագայ Ա. Խոչէ տեսիւը.

2. Կը գննուի Ա. Ղազար.

3. Տարտարատես Գազիկ Բագաւորին և շինու Ա.
Խուլին:

4. Գազիկ բանդակին տուաւ զինքն և կիչ ուրի
ինձոյքի և զիներբուք մէլ.

Ու պարզեցիր շուրդ հեթանոս աստղերուն
Յաւերժական աըխորութեան:

Թող քանդակնեւ երազն հզպարտ արփային⁴,
Բաժակն ոսկի փըրփըրուն.

Կեցքէ արփան անմահութեամբ հանճարին,
Թէկ հիննայ պատմութիւնն:

Ո՞վ այս խըլեց խորհրդապաշտ դիցուեոյդ
Գօղը զըլինէդ շափիւայ.

Ո՞վ այս ժըպիրէ կարկառեց ձեռքն ըստուերուտ
Որ քու արենդ շըքանայ:

Խոր լըռութիւն, ունայնութիւնն անսահման,
Իբր անապատ անլուսին.

Զըկան ջանձնն արշալուսուուք զիշերուան
Կախարդական ատճարին:

Ալոր միայնակ, արդ հոդմակու և լըքուած,
Տիսուր պերճանք սկ տաճար.

Ցողնած քաղենք օծի նըման փաթթըւած.
Խաչըդ ըրուած և խոնարին:

Ալ քեզ համար ծաղիկ լիկայ և գարուն
Փարթամ գոյնով հայկական.

Ո՞վ Աղթամար, ո՞վ վենաշուք լըխորութիւն
Մըշտածըմն զիշերուան:

Վլյուկ վլյուկ սիւներէդ վար կը նոսի
Տապանիդ լոյսը խտղալ,

Որմոդ փարոզ վարուք լըքուած կը մարի
Ինչպէս լացոզ մը չըքնադ:

Վլապաստէ կոյս մուռփերուդ մամուպատ
Գառն է բերած ուխտադիր.

Երգուծին մէջ կաթը՝ ստած տնարատ,
Դարեր կ'անցնին՝ չի հալիր:

Անիթ անտես կինեւ կ'անցնին հերարծակ,
Ոգիներ են՝ կը սուլեն.

Վլյամհատած սուրբերդ կու լան դիմափակ
Գեղնած իրենց սոսկումն:

Ոիրեցի ես վերջին սիւնիդ սրբազն
Փարիլ յաւերդ ու խորիլ.

Կանթեղն ըլլալ միայնութեանդ զիշերուան,
Ու մելամազդ սպափիլ:

Այնտեղ կանգնել մարմինս իմ խաչ գու շիրմին
Պարզած թևերս հողմուուն.

Ինքըն խորան, ինքըդ զամբան զեղեցկին
Համատարած, անանեն:

25 Մեպտ. 1928

Հ. Վ. Յովշանէսսաւ